

սէս Խորենացին կը հռչակուի գարեւ գար»:

Պռաւո! Բանասիրութեան աստուածները  
քեզի կրնան ներել, Օ՛ Հայր, ևս մեղա-  
յականս չեմ ներեր, և դատախազ կը կանգ-  
նիմ քեզի գէմ անոնց ատեանին այս տե-  
սակ անհեթեթ, կամայական և բռնազրօ-  
սիկ և փաստարկութիւններ» ներկայացնե-  
լուդ համար:

Այս բառերը դառնացած սրով կը  
գրեմ քանզի հայերէն Ա. Գրքէն վերջ հայ  
ժողովուրդի ամենաթանկագին մշակութա-  
յին մէկ գործն է, որ այսպիսի թեթեւա-  
կչիո վերաբերման կ'ենթարկուի: Քննադա-  
տական վերլուծում կը հասկնանք, բայց  
ոչ այն ձեւով ուր բազմահմուտ Հայրը  
ինքպինքը անհասկնալի կը գարձնէ:

Սակայն հետաքրքրութիւնդ լարուած  
ըլլալուն կը հարցնես թէ, եթէ Դեւոնդը  
որպէս իր կեանքի վերջին գործ Հայոց  
Պատմութիւնը գրած էր, ուսկի՞ց Մովսէս  
Խորենացիի անունը մէջտեղ եկաւ:

Ահ, չկայ գժուարութիւն, որ կասեցնէ  
Հ. Ակինեանի եռանդին թափը, չկայ կնճիռ,  
որ ան գրչի մէկ շարժումով չհարթէ: Կար-  
ծես ինքն ալ նախանձախնդիր է չլուծուած  
ոչ մէկ հանգոյց ձգելու, և քեզի կը պա-  
տասխանէ հետեւեալ կերպով.

Անկատմամբ ընտրութեան անուանս՝  
“Մովսէս Խորենացի”, որով մէրտուած է  
Հայոց ծննդաբանութեան պատմիչը, պէտք  
է ենթադրել թէ կեղծողն աչքի առջև ունե-  
ցած է շնդամատեանին հեղինակը՝ Մովսէս  
մարգարէն, որ պատմած է Խորայէլի ժո-  
ղովրդեան ծննդաբանութիւնը...: Հաւա-  
նորին նաև այս (Խորենացի) յորշորջոնքի  
մէջ բառախաղ մը թագնուած է. Խոր ար-  
մատէն ածանցուած, կամ «Խորին» = իմաս-  
տուն, հմուտ... և կամ թերեւս որ ընդ  
Խոր հանց պատմութեան Հայոց» (290-91):

Սա արդէն կը մտնէ զաւեշտի սահման-  
ները, որ կրնայ ընթերցողին ծիծաղ պատ-  
ճառել, բայց պատմազրական ուսանողէ  
արցունք միայն պիտի խլէ:

Արտօսրի կաթիլը սրբելով եւ շունչեր-  
նիս բռնած կը մօտենանք Հ. Ակինեանի  
սեղանին, ուր ան մեզի պիտի խօսի եղի-  
չէի մասին:

ՀՐԱՆԴ Ք. ԱԲՄԷՆ

(Եարունակելի՝ 5)

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

#### ՀՐՈՍԿԱՅԱՅԻ ԴՆԵԱԿ

(Նար. Սիրն, Յուն. -Փետր. 1951, էջ 32)

Մեր եկեղեցական-աղքային պատմու-  
թեան մէջ մռայլ էջ մը կը զրաւէ Տ. Գրիգոր  
Ա. Քարավիկ կաթողիկոսի եղերական մահը,  
իր բոլոր ցաւազին պարագաներով, իրը  
արդիւնք ժամանակի լատինամէտ կուսակ-  
ցութեան և եպիսկոպոսներու նախանձին՝  
երբ Լեռոն արքայի նախաձեռնութեամբ,  
հազիւ քաննըհինգամեայ, կաթողիկոս կը  
ձեռնադրուէր Հռոմելայի դղեակին մէջ:  
Պատմութիւնը որևէ տեղեկութիւն թողած  
չէ Քարավիկի գործունէութեան մասին, ու  
ընական է հետեւցնել որ պիտի ունենար իր-  
մէն ծրագրուած արգիւնաւոր գործունէու-  
թիւն մը, իրը կամքի տէր և խիստ աւան-  
դապահ կաթողիկոս մը, բայց գէպքերը  
այլ կերպ տնօրինեցին, բաւականալով  
Հայրապետանոցի սովորական գործառնու-  
թիւններով: Հակառակ անոր որ կաթողի-  
կոսը Լեռնի օժանդակութեամբ էր ընտրը-  
ուած, բայց երկուքին յարաբերութիւնները  
տակաւ կը սկսին ձգտիլ, վասնզի Քարա-  
վիկ, իրը Ազգային եկեղեցւոյ պաշտպան,  
չհաճեցաւ հետեւի Լեռնի և իրեն համա-  
խոհներուն զիջողական ընթացքին, և ոչ  
ալ յանձն առաւ հայրապետական կնիքով  
և սոսորագրութեամբ վաւերացնել Լատին  
եկեղեցւոյ պետերուն և իշխաններուն հա-  
զորդուելիք զիջողական յայտարարութիւն-  
ները (Ազգապատմ, Ա. էջ 1501): Բնոււ-  
թեամբ հաստատամիտ, յարաբերութեամբ  
Արեւելեան վարդապետներու համամիտ,  
բնական էր որ իր գէմ պիտի հաներ իր ըն-  
տրութեան վրայ նախանձող եպիսկոպոս-  
ները, որոնք զինքը Լեռնի առջև պիտի  
չարախօսէին մինչև իսկ բարոյական սայ-  
թագործմի մէջ գտնուած ըլլալու յանցան-  
քով: Ու Գրիգոր Ապիրատ եպիսկոպոս չի  
խզահարիր անձամբ Սիր երթալու և Լե-  
ռունի ուժով կաթողիկոսը զահընկէց ընե-

լու : Կաթողիկոսը դաւագրութեամբ և մինչև իսկ ճաշի սեղանին վրայ կալանաւորել տալու պաշտօնը կը ստանձնէ Սսոյ Յովհաննէս եպիսկոպոս, որուն հետեւորդները կը յարձակին վրան, կը փակեն գղեակի աշտարակներէն մէկուն մէջ, խիստ պահպանութեան մը ներքեւ : Դաւագիրները ապահով չգտնելով Հռոմէլլայի դղեակը, զինք կը հանեն Լեռնի տաջն, որ կը հրամայէ ժամանակ մը Կոպիտափի բերդին մէջ արգելափակ պահել, մինչև որ աւարտին իր մասին կատարուելք ձեւական քննութիւնները : Բայց հարկ չի մնար նման քննութեան մը, վասնզի լուր կը հասնի Սիս, որ կաթողիկոսը մեռած գտնուած է բերդին ըստորոտը, քարերուն վրայ : Ենթադրեալ արկածին պաշտօնական բացատրութիւնը այն էր՝ որ Հռոմէլլայեցիներ, չհանդարտելով իրենց առաջին ընդդիմութեան ձախողելուն վրայ, լուր կը հասցնեն կաթողիկոսին որ եթէ յաջողի բերդէն ելլել, իրենք պատրաստ էին իրեն օգնելու և իր աթոռին վրայ կրկին հաստատելու : Կաթողիկոսը, անսալով իր համախոհներուն, իրր թէ կը տաւներէ պարան կազմած եւ զիշերանց աշտարակի պատուհանէն կախուելով, կը տաւը պատռած ու ինքն ալ ինկած ու մեռած է : Արքան որ ալ այս արկածը ծածկուած ըլլայ խորհրդաւոր քօղով մը, մինչև որ նոր յիշատակարաններու յայտնութեամբ իրողութիւնը պարզուի, այսքանը ճշմարիտ է որ Քարավէժ զոհ զնաց անլուր բարուրաններու : Եւ օրովհետև պաշտօնական հարցաքննութեամբ դատապարտուած չէր, յուղարկաւորութիւնը կատարուեցաւ, ի՞նչ հակասութիւն, կաթողիկոսական չուքով ու մարմինը ամփոփուեցաւ Դրազարկի վանքը, կաթողիկոսներու դամբարանը, տարի մը միայն պաշտօնավարելէ յետոյ, 1194ին :

Լեռնի կամքով և Հռոմէլլայ ներկայ գտնուող եպիսկոպոսներու հաւանութեամբ Քարավէժի յաջորդ ընտրուեցաւ և օծուեցաւ Տ. Գրիգոր Զ. Ապիրատ, 1194 տարւոյ վերջերը, երբ արդէն 72 տարեկան եղած էր : Ապիրատ իր երիտասարդութիւնը անցուցած էր զինուորական ծառայութեան մէջ, իր հօր՝ Շահան զօրագարի ձեռքին տակ : Թէ շատ ուշ ձեռքութեան պատճեն մէջ էր, բայց մնաց նույնագույն առաջարկ առաջարկ էր, որ Հայոց եկեղեցին մէկ կամ միւս կողմին յարած մնար, կողմերէն ա-

շակառակ ասոր, սակայն, Արևելեան վարդապետներ լսելով Քարավէժի դաւագրութեամբ սպանումն ու առանց իրենց մասնակցութեան կաթողիկոս ընտրուիլը Ապիրատի, կը բողոքեն եղած կարգադրութեան գէմ և նոյնիսկ ուղելով չեղեալ համարել կատարուած ընտրութիւնը, իրենց կողմէ կաթողիկոսութեան թեկնածու կը ներկայցնեն Անիի Բարսեղ եպիսկոպոսը, իրը կիլիկեցիներէն ևս յարգուած եկեղեցական : Լեռնի կատարուած իրողութիւն մը համարելով Ապիրատի ընտրութիւնը, շահեցողի գերին մէջ մնաց ու բաւականացաւ կամբրոնացին հեռացնել պալատական խորհրդականութենէ : Արեւելեանք զոհ չմնալով Լեռնի ի գործ դրած կիսամիջոցէն, Անիի արքեպիսկոպոս Բարսեղը նոյն այս 1195 տարին կաթողիկոս կը հռչակեն և անոր գլխաւորութեամբ կը սկսին վարել Արեւելեան Հայաստանի վիճակային գործերը, կերպով մը նախաքայլ առած ըլլալով Աթոռի էջմիածին փոխադրութեան, իրը արգիւնք տարիներէ ի վեր գոյութիւն ունեցող խումբի մը : Ապիրատի ընտրութեան մէջ տեսնուած կանոնական կարգ մը թերութիւնները, բարերախտաբար, Բարսեղի ընտրութիւնը խափանելու արգելք չեղան, այլապէս կարող էր պատահիլ որ կաթողիկոս, իշխանապետ ու եպիսկոպոսներ եկեղեցական համագումարով Բարսեղի գէմ վճիռ արձակէին, ինչպէս որ եղաւ Դաւիթ Թոռնիկեանի պարագային : Երկու կաթողիկոսներ խոհեմութիւնը ունեցան խաղաղութեամբ վարելու իրենց շրջանակի եկեղեցական գործերը, կարեռ պարագաներու մէջ միայն իրարու հետ յարաբերելով : Գրիգոր Ապիրատ կը մնար իրը Ամենայն Հայոց օրինաւոր կաթողիկոս և յաջորդ, իսկ Բարսեղ կը ճանչցուէր անոր աթոռակիցը : Ապիրատի պաշտօնավարութեան տարիներուն, Լեռնի իշխանապետ կը շարունակէր հետամտիլ թագաւորական պատճենմի երբ գրեթէ միաժամանակ արքայական թագնուէր կը ստանայ Գերմանիոյ և Բիւզանդիոնի կայսրերէն, Լեռնի իսկ խնդրանքով : Թէ՛ կաթողիկ Գերմանիոյ և թէ յունադաւան Բիւզանդիոնի կողմէ ցոյց տրուած բարեկամական արտայայտութեան ողին պարզ էր, որ Հայոց եկեղեցին մէկ կամ միւս կողմին յարած մնար, կողմերէն ա-

ռաջարկուած դաւանական ու ծիսական համաձայնութեամբ։ Որչափ որ ձեմի համար Ներսէս Լամբրոնացի հեռացած էր Լեռնի արքունիքէն, բայց Լեռն իր վառաէր նըպատակներուն իրագործումը Ներսէսէն ակընկալած ըլլալով 1197ին պատգամաւուրութիւն մը կը զրկէր Բիւզանդիոն, Ալեքս կայսեր մօտ, գլխաւորութեամբ Ներսէս Լամբրոնացիի, արքունի երկու պաշտօնակալներով։ Կաթողիկոսը ակամայ համակերպած էր Ներսէսի մեկնումին որ սակայն յուսախար պիտի վերադառնար Սիս, անձամբ հաստատելով որ յունական արքունիքն ու սինողը իրենց արտաքին շահերը կը հետապնդեն յունադաւանութիւնը տարածելով ու իշխանութիւննին ընդարձակելով։ Հազիւ տարի մը անցած, 1198ին Ներսէս Արք. Լամբրոնացի 45 տարեկան հասակին, կը վախճանէր (Ազգապատում, Ա. էջ 1540)։

Գրիգոր Ապիրատ կաթողիկոսի վիճակեցաւ Լեռնի թագաւոր օծումը, Տարսոնի մայր Եկեղեցւոյ մէջ, 1199 Յունուար 6ին, չըջապատուած 14 եպիսկոպոսներէ, և ի ներկայութեան ողօրապետաց և զօրաց և աղգաց և ազանց» (Կիրակոս, 76)։ Նորաօծ թագաւորն ու կաթողիկոսը, Տարսոնի թագավորութեան Ներկայ գտնուող նուիրակ կարդինալին միջոցաւ չնորհակալութեան գրեր կը զրկեն իննոնդկենտիոս Գ. պապին, յիշեցնելով միշտ միենոյն յանկերգը, օգնութիւն խնդրելով՝ եթէ ոչ ընդարձակելու կիլիկեան թագաւորութիւնը, գէթ պաշտպանելու զայն Քրիստոսի թշնամիներէն»։ Միշտ միենոյն ապարդիւն փորձը զրգուի։

Ապիրատի կեանքի վերջին տարիներուն, արդէն ծերացած ու ընկճուած, լսեց Լեռն արքայի թշնամութիւնը իր քեռորդի Լամբրոնի Հեթում իշխանի գէմ, ջանաց ի զուր միջնորդել երբ Հեթում կրկին բանտարկուեցաւ, այս անգամ աւելի խիստ հսկողութեամբ։ Եւ որպէսզի իր հրաժարման մասին լեռոնը վստահեցնէ, կրօնաւորեցաւ և Հեղի անունը ստացաւ։ Կաթողիկոսը, հակառակ իր հիւանդագին վիճակին, անձամբ Սիս զնաց քեռորդւոյն ազատութիւնը խնդրելու Լեռնէ, և հազիւ յաջողեցաւ Հեղի վերակոչուած Հեթումին եկեղեցական աստիճան տալ, միաբանակցելով Դրազարկի վանքին, որուն քիչ յետոյ

վանահայր պիտի կարգուէր, փոխադարձ ներողամտութեամբ։ Հեթում իշխանի աշատութեան միջնորդութեան համար Սիս եկող կաթողիկոսը քիչ յետոյ հոն կը վախճանէր, 84րդ տարիքին, 1203 թուին, ու կը թաղուէր Արքակալին վանքին մէջ։

Կիրիկիոյ առաջին թագաղիր արքայի կամքովը և իր ծերացած տարիքին կաթողիկոս ընտրուած Ապիրատ շատ ընական էր որ ազգեցութեանը տակ պիտի մնար թագաւորին եւ ասոր խորհրդական Ներսէս Լամբրոնացիին, երկուքն ալ չերմ կուսակիցներ Արևմուտքի հետ յարաբերութեանները, իր մեղմ եւ վարանոտ բնաւորութեամբ, անուղղակի կերպով մոյլ տալով որ իր օրով աւելի անին ու զօրանան Արեւմուտքի հետ պաշտօնական յարաբերութիւնները, Ասոնց գէմ սակայն, Ապիրատի կաթողիկոսութիւնը մեր ազգային-եկեղեցական պատմութեան մէջ յաւէտ նշանակելի պիտի մնայ իր օրով կատարուած մեծ զործողութեան մը պատճառով, իրեն վիճակած ըլլալով իշխանապետ Լեռոնը Հայոց թագաւոր պատկելը, «Սոյլ Մաշտոց» ին մէջ արձանագրուած թագաւորական օծման չքեղ արարողութեամբ, Գրիգոր Պահաւունի Ապիրատ կաթողիկոսէն զրական ու է վաստակ հասած չէ մեզի։

Քարավէժի և Ապիրատի ընտրութիւնները գրեթէ իր արքայական հեղինակութեամբ ապահովող լեռոն, Ապիրատի յաջորդին ընտրութիւնն ալ նոյնպէս իրմով կ'իրագործուէր, երբ Անտիոք երթալէն առաջ կ'ուզէր զրազիլ կաթողիկոսական ընտրութեամբ։ Պահաւունիներ, ամբողջ մէկ ու կէս գար իշխանութիւն վարելէ յետոյ, Ապիրատի յաջորդ Պահաւունի եպիսկոպոսը չկար, ու Սոյլ Յովինաննես արթեպիսկոպոս կը ներկայանար իրը յարմարագոյն թեկնածու, որ տոհմային իրաւունք մըն ալ կրնար առաջարկել, վասնզի գէր ազգաւ Հեթմցի, որդի կոստանդեայ, որդւոյ Օչնի», որ է Օչնի Գանձակեցիի թոռը, Լամբրոնացւոց ազգատոհմէն՝ որ Պահաւունեաց հետ խնամութեամբը կրնար նոյն ազգատոհմին ժառանգութիւնը պահել (Ազգապատում, Ա. էջ 1559)։ Ասոնցմէ գուրս՝ Յովհաննէս ընտանի էր Լեռն թագաւորին և դիւրութեամբ Աթոռ բարձրացաւ, պատմութեան մէջ ծանօթ Մեծաբարոյ մակդիրով։ Յովհաննէս Զ.

Սակայի զլիսաւոր կենսագիրը Ամբատ պատմիչն է որ Յովհաննէսի կուտայ երեւութապէս զարտուղի նկարագիր մը, մէկ կողմէ իմաստուն և առատ և սեղանով արքայակերպ, և միւս կողմէ խոնարհ սրտիւ և նենդապէս անձամբ անպաճոյն, բայց իրը հոգեւորական՝ անփոյթ, ևն։ Մամուէլ պատմիչ Յովհաննէսի կուտայ արքայական կերպարան, առատասիրտ և ողորմած, հեզ և խոնարհամիտ։ Ամէն պարագայի մէջ, տըրուած նկարագիրներէն կը պարզուի որ Յովհաննէս կաթողիկոս ի գուր չէ առած «Մեծաբարոյ» մակղիրը, իրը կարող, ճարտար և ուսեալ հոգեւորական, իր անձնական կենցաղին մէջ՝ պարզ, բայց պաշտօնական ընդունելութիւններու պահուն՝ հիւրասէր և կենցաղագէտ, ճոխութիւն ցուցնելու մէջ ճարտար և վեհանձն։ Իրը լրացուցիչ Յովհաննէսի նկարագրին, պիտի տեսնենք իր կարգին որ չէ կրցած լայն չափով գուրս մնալ ժամանակի պահանջներէն, բայց խոհեմութեամբ դիտցած է պահել Հայց. Եկեղեցւոյ հնաւանդ սովորութիւնները։ Իր զլիսաւոր կենսագիրը՝ Ամբատ՝ կը պատմէ Մեծաբարոյի բաւտկան յանդուզն արարքը որով Հռոմէլլայի Մայր Եկեղեցւոյ և թերեւողեակի գուրսի եկեղեցիները իրենց կարեւոր զարդերէն զրեթէ մերկացուցած է։ Այս մասին զրութեանս առաջին էջերուն մէջ (Սիոն, 1949, Հոկտ. էջ 274-5) ընդարձակօրէն խօսած ըլլալով, զանց կ'ընենք կրկնելու։

Որքան ալ ժամանակի քաղաքական բերումներու հարկ ըլլայ վերագրել Հռոմէլլայի օրինաւոր կաթողիկոսութեան զէմերին հակաթոռ կամ աթոռակից կաթողիկոսներ միաժամանակ նստիլը երեք հայաշատ կեդրոններու մէջ՝ Աղթամար, Անի և հուսկ յետոյ Սերաստիոյ Ա. Նշան վանք, ակնյայտ է որ Հռոմէլլայի Հայրապետանուցին և Սոյ արքունիքին մէջ արեւմեան աղդեցութիւն մը սկսած էր որոշապէս խմորուիլ, լատինամէտ ողի մը՝ որուն բացարձակապէս անհաշտ մնացին Արևելեան Հայաստանի հոգեւորական, ազնուական և ժողովրդային բոլոր խաւերը, առանց հաշուելու բուն իսկ կիլիկիոյ սահմաններուն մէջ գտնուող աւանդապաշտ զանգուածը։ Հեռաւոր վատանգի մը տեսիլն էր զլիսաւոր պատճառը Հռոմէլլային գուրս և իրմէ զրեթէ

անկախ երեք կաթողիկոսութեանց գոյութիւնը՝ որուն կարելի է նպաստած նկատել նաև աշխարհագրականորէն իրարմէ բաժնը ըլլալու իրողութիւնը։ Բազրատունեաց Հարստութեան ջնջումէն յետոյ հանձիւ եւ սիրելի էր անշուշտ վերանորոգ հայկական թագաւորութիւն մը կիլիկեան լեռնաշղթաներուն վրայ, պայմանաւ որ հայկական արքունիք և ասոր կողքին զօրավիգ կանգնած Հայց Կաթողիկոսութիւնը չեղծանէին Հայց. Եկեղեցւոյ պատմական գիմագիծը, իրը հարազատ նկարագիրը բուն իսկ հայ ծոլովուրդին և փառասիրութեամբ կայմ քաղաքական շփոթ ակնկալութիւններով եւրոպական գիմագիծ չկրէին, հարեւան զօրաւոր պետութեանց թշնամութիւնը հըրաւելով իրենց վրայ, ինչպէս որ անխուսափելիօրէն պատահեցաւ այնքան աշղիտալի պայմաններու մէջ, անկանգնելի ըլլալու աստիճան։ Այս պէտք էր եղած ըլլար նաև պատճառը այն իմաստուն խոհականութեան՝ որով Լեւոն թագաւոր եւ Յովհաննէս կաթողիկոս ունէ օրինական ճանապարհ չընտրեցին աւելորդ աթոռներ նկատելու Աղթամարը, Անին ու Սերաստիոն։ Հակառակ անոր որ Աղթամարի ժամանակէն չլուծուած խնդիրներ կային, Հռոմի հետ ուղղակի կապակցութեամբ, բայց Յովհաննէս կաթողիկոս կիլիկիոյ սահմաններէն գուրս գտնուած մեծամասնական հայութեան հոգերանութեանը լիովին ծանօթ, հնարաւոր սահմաններու մէջ ըլլալուշաւոր վերապահութիւն ցոյց տուաւ, պաշտպանելով ներկայացուցիչը գտնուող Հայց. Եկեղեցւոյ ինքնութիւնն ու միութիւնը, մերժելով հասած բանադրանքներ և գանգատագրեր զրելով իննովկենութիւն Գ. պապին։

Անտիոքի չարաբաստիկ խնդրոյն և հաւանաբար թագուհիին անհաւատարմութիւնը յայտնած ըլլալու առթիւ ևս, գժութեան հասնելու աստիճան անհասկացողութիւն մը ինկած էր թագաւորին և կաթողիկոսին միջիւ որմէ Յովհաննէս ցաւած Հռոմէլլայ քաշուած էր, մինչ անդին թագաւորը Սոյ մէջ կաթողիկոս ձեռնադրել կուտար Մամեստիոյ արքեպիսկոպոս և Արքակաղնոյ վանքի առաջնորդ Դաւիթը, 1207ին։

Նկատելով որ Յովհաննէս իր կամքովը չհրաժարեցաւ, իր վրայ ամբաստանութիւն

և քննութիւն տեղի չունեցաւ ու ժողովական վճիռով գահընկէց չհրատարակուեցաւ և անխախտ մնաց Հռոմկլայի աթոռին մէջ, կը մնայ օրինաւոր կաթողիկոս, ու Արքակաղնեցի Դաւիթ կը դառնայ պարզապէս աթոռակից:

Սրբելեան Հայաստանի մէջ ծագած եկեղեցական խնդիրներ գրեթէ միշտ քըննուած ու լուծուած կ'ըլլային տեղական ժողովով ու կարգադրութիւններով, երբ անոր սահմաններուն մէջ չէին պակսեր գիտակից հոգեորականներ: Սսեցին օրով թէ և զուտ տեղական բայց և այնպէս կարգ մը բաւականի կարևոր խնդիրներ օրինաւորութեան յարգանքով և գրաւորապէս ու յատուկ պատգամաւորութեամբ կը ներկայացուին Հռոմկլայի Յովհաննէս կաթողիկոսին, և գրութեան մէկ օրինակն ալ կը յանձնեն Սսոյ արքունիքը, Լեռն թագաւորին: Վրաց թագաւորութեան սպարապետ Զաքարէ Օքրբէլեան, խորհուրդը ստանալէ յետոյ իր խոստովանահայր Մխիթար Գոշ վարդապետին, կը խնդրէր կաթողիկոսին՝ վրացիներուն նման բանակի մէջ պատարագ ունենալ և հաղորդուիլ, վրանի տակ և շարժական սեղանի վրայ, հայ քահանայի ձեռքով: Եւ որովհետեւ Լեռն և Յովհաննէս գժտուած էին, և Լեռնի թագաւորութեան սահմաններուն մէջ կաթողիկոսական իշխանութիւնը վարողը Դաւիթն էր, Լեռն Զաքարէի խընդիրը քննութեան առնելու համար Սսոյ մէջ ժողով գումարել կուտայ, Դաւիթի նախագահութեամբ և Կիլիկիոյ հոգեորական դասուն ներկայութեամբ, ուր Հայց. Եկեղեցւոյ դաւանութեան և ծիսակատարութեան սահմաններուն մէջ կը տրուին կարգ մը որոշումներ, զիսաւորաբար արտօնելով վըրանի տակ շարժական սեղանով զինուուրական պատարագի մատուցումը ու նաև հետեւելով Վրացական Եկեղեցւոյ կարգ մը անվնաս սովորութիւններուն, ինչպէս այսօր ալ յունագաւան երկիրներու մէջ փոքրամասնութիւն կազմող հայեր կրօնապէս կը հետեւին տեղական պայմաններուն: Յովհաննէս կաթողիկոս, առանց ազգուելու Լեռնի քինախնդրութենէն, ուզեց բարձր մնալ և ո՛չ միայն հայրապետական գրով արտօնեց շարժական սեղաններու վրայ պատարագի մատուցումը, այլ և վեհանձնաբար նիւթապէս զայն ընծայաբերեց. եւ

պիսկոպոսի մը միջոցաւ և քահանայ ու դպիրներու ընկերակցութեամբ, բանակի մէջ պատարագի բոլոր պէտքերը պատրաստել տալով՝ նուէր դրկեց, որ էր եկեղեցածեն գմբէթազարդ վրան մը և մարմարեայ օծուած սեղան, և պատարագի այլ սպասներ: Օտար իշխանութեան տակ գըտնուող հայերու համար իրը տեղույն վրայ միայն գործադրելի արտօնութիւններ, զըժբախտաբար առիթ տուին բաւական ծանր միջադէպերու, յանգելով նոյնիսկ բանտարգելութեանց: Յովհաննէսի, թագաւորին և Բարսեղի գրաւոր հրահանգներով արտօնուած թոյլտուութիւնները, կոռիթ և յետոյ Անիի խառնաշփոթ ժողովներուն մէջ մերժուեցան արևելեան վարդապետներու կողմէ, անտարակոյս տեղական փորձառութիւններով, ու Հայաստանի եկեղեցիները ըստ առաջնոյն վարեցին իրենց գործերը (Ազգապատում, անդ):

Երեք անջատ կամ աթոռակից կաթողիկոսներու գրեթէ միաժամանակ վախճանումովը՝ բարեբախտաբար պառակտումը չշարունակուեցաւ, և բոլորը միացան Յովհաննէսի իշխանութեան ներքեւ: Լեռն, մոռնալով կաթողիկոսի դէմ սնուցած ատելութիւնը, վերստին յարաբերեցաւ անոր հետ, և որպէսզի աւելի դիւրութեամբ կարենայ գործակցիլ կաթողիկոսին, կարգադրեց որ ան թողու Հռոմկլայի զղեակը և գայ ընակի Դրազարկի վանքը, 1218 ին: Վերահաստատուած գործակցութիւնը տարի մը միայն կը տեէ ու Լեռն, փառայեղ ու արգիւնաւոր թագաւորութենէ մը յետոյ կը վախճանի 1219 Մայիս 2ին ու սիրտը իր սիրելի ձեռակերտ Ակների մէջ թագուելով, մարմինը կ'ամփոփուի Սսոյ մէջ. Մեծաբարոյի հանդիսաւոր յուղարկաւորութեամբ:

#### ԱՐՏԱՒՐԱԶԴԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

(Յարունակելի)

